

Digitized by Google

LIBRARY 255

ԱՐԵՎԵՆԾՈՒՅԹ

is, *Neurolepticum*, *anergicum* and *epilepticum*.

Տիր, անկայութեամբին ուսկի ջուրի մը
աղաքաց քահանա կը գոզայ դաստիանեարաւ և
կը քարուի զաւուի պատօնն ու նորաների սե-
տախառակի ցանք թիւն։ Են երեսներ ու ժամանակ ու ա-
մք ու աշ պատ։ Դաստիանն մէջ նոր համա-

Առաջ պետական, գրեթե զատկից զեղանքին մէջ պայման:

Անդրանիկ Անհանուցաքի Անարտայացան
կը ի կենսէ Առջիբն Երբեմ Ազգ բա-
րբե ոչ ուշագնացան բարեն, բարեն, բ-
ան աշխատ ճային պլաստ անոնց նայուածքը,
առաք, բանք ողիք, բարիք, եռուք:

Փառանցութեան կատարագոյն գասարին է նպական:

三

Up *and* *down* *in*

Երնեց գէմքին, մասմէտ սպասումը որ
կը վախճայ անդին ուլաւէ:

Ո՞վ պիտի, ինչեր լսած են անոնք, տակութիւն ուուրը երկիր շմած, անը երաշքներէնու Երաւաղէմը աղոց առաջին ստեղծագործներն է: Առաջին կամ հիմնական առաջին անոնք, իրենց շինածին, լսածին ու տեսածին մէջտեղ պաշտուած անոնքն է:

Տարին կը փնտուեմ անոնց վրայ: Գրեթէ չունին. այնքան կեանքը տարրեր կը դրուի մեր մանուկներուն ճակտին: Տրում են ու վերապահ: Կը զգամ անզիտակից իրենց ջանքը, իրենց մարմինը անզգալի ընելու, աշխատիս: Զգեստին մատնութիւնն է ատիկա: Եղեւ եմ իրենց պէս: Ու չեմ կրցած մոռնալ որ կը տառապէի իմ գեղջուկի լաթերու վրայ, ուրիշներու նայուած օրին:

կը հարցնեմ, կամո՞ւ ոսկելու

— Զի ճանչնար հայրը, մայրը: Այս բաները որ և է վէտ չեն Միներ իր գեղջաւուն երեսներուն: Աւ ահաւոր է ասիկա, իր տարիքին: Չունի, չի զիտեր քոյլը, եղբայր, մօրքուր, հօրար: Սյանքան խոր, իրաւ այսպատկերները չեն փայլած իր մանկութիւն,

առջի պատահնութեան կերպընկալ պատառ-
սին վրայ ։ «Գեանէն բուսած» կ'ըսէին ա-
սոնց մեր հէքիաթները։ Կը պատասխանէ
պարզ, բնական, արագ, իր բառերուն ի-
մաստը առաջնուց արդէն հերքած ըլլալուն,
իր մանկութեան գմխոքէն իսկ ։ «Մեծցից
և ինըն իրեն» ։ Կը դատեմ մատվիր Առ ինքը
միայն զիտէ զինը իր սոկորներուն, ծուէն
ծուէն ճարռած, խլուած ամենօրեայ անօ-
թութեան մը ճիրաններէն։ Անհանգարտ իր
աչքերուն ներսը առնաւազն մսխիթը տասը
տարիներու, ուրիշներու համար պահանդ
մանկութեան ու պատահնութեան։ Միակառուը
որրութիւնն է անիկա, փողոցը, զրկանքը։
Հրաշք մը զինքը աղատած է սակայն։ Ա-
նիկա ժամուն բակը ինկեր է օր մը ու հոն
ապրող կատուի ձագին հետ կերպ մը զտեր
ապրելու։ Մի՛ բարակը փնտուէք։ Դրկած
են զինքը հօս։ Մարդ բլարու։

— Կարծը, խարդած մորթով գաժան
տղայ մըն է։ Զես գիտեր ինչ բանի տուած
է թարմութիւնը, ողարկ ու քաղցր բանը
որ տղոց մորթն է իր տարիքին։ Ծեր մը,
առանց կնճիռի։ Ամուր։ Իրաւ։ Հաստատ
ու թիրու։ «Սալի վրայ շինուած», ինչպէս կը
պատկերեն մեր ծերերը նման կազմուածք-
ները երբ կը գատեն, գասաւորեն։ Անչուշտ
աս ալ անօթութեան սալին է։ Անոր անձին,
ձայնին, շարժումներուն մէջ ամէն ինչ
խիստ, կարծը, վիրաւորիչ կը թուի ինձի։
Տառապանքին փուշերն են ասոնք մեր հո-
գիին վրայ որ կը ծակեն մորթը ու կը նային
աշխարհին։ Իր նստիլն իսկ կարծրացում մըն
է, մշտահալած երէի մը նման որ մոռցած
ըլլար վարժութիւնը հանգիստին։ Կը զի-
տեմ որ չի կրնար ինդալ, հակառակ ուղե-
լուն, քանի որ չըթները կը ծոխն նման փոր-
ձի մը ատեն։ Որցունքը մեր գէմքը կը շինէ
երբեմն իր օրէնքներով ու զայն կ'ընէ ա-
նատակ ուրիշ պատկերի։ Զի կրնար թուլ-
նալ։ Պիրկ, բանուած, նես, ով գիտէ քանի
տարի կայ։ Մայրը պահեր է զիրենի։ Այդ
իրենիքը՝ քոյրեր, եղբայրներ որոնց մասին
ժամ բառեր միայն ունի։ Աւշագրաւ՝ իր
բացակայութիւնը իրմէ։ Պատասխանները
տեսակ մը փախուստով կ'ըլլան երրորդ
գէմք ու կը խօսին իրենց տունէն։ Անիկա
կը լոէ իր հօրմէն, խոր ու խորհրդաւոր
սառումով մը։ «Չեկող» այս հայրը կը խը-
ռովէ զիս, բայց կը զգուշանամ։ Տղու մը

հոգիին վերև մայր մը պայծառ է միշտ : Համբարձուցէք ու մի խորանաք : . . . Դէմո է սակայն դաժան, կարծր, բռնթ : Եկած է մարդ ըլլալու :

— Բարակ, բաց, աշնան արեէն աւելի տժզոյն : Մանուկ մըն է զրեթէ, հակառակ տարիքին : Ամէն բան՝ թերխաշ, թեթև, անտարտ, պակաս է իր վրայ : Փիխուն, նուրբ այդ ծաղիկը կուգայ սակայն հերուստիեան լեռներէն որոնք վերջին պատերազմին բեմ եղան սրտառուչ հրաշքներու : Ու ասիկա հակառութիւնն է : Քաղքի պարանիկի մը տրտում իմաստութիւնը ունի : Կը խորանամ դէպի քաղքի իր գգայութիւնները որոնք կը պակսին : Ու կը տրտմիմ իմ կարգիս . . . : Զայնին մէջ քաղցր, վառ բան մը, բանաստեղծ մը պիտի ըսեր «մարմա» մը : Գոչ եմ սակայն նայուածքէն, որ բաց է, աղատ, լեռնեն անդին ու շիտակ : Ու յստակ՝ մինչև հոգիին տունը թափանցիկ ընելու բաւող պարզութեամբ : Յուղիչ է իր պղտիկ անձը որ ամէն բառի կը հազորդէ հիւանդագին ջերմութիւն, տենդ : Կը պատմէ, միամիտ, ուրախ, մօրմէն ուրուն երկգեցեակը անցնող զաւկներէն վերջինն է ինքը : Թիւը երբեմն հզօր է, ճակատագրին չափանիք չափանիք է, այդ մօրը կամքն է նորէն որ կը խօսի ինձի իրեն «մայցած մէկ հատիկին» հոս, գասարան ներկայութեամբը, երբ ինքը իր եօթանասուն տարիները առած հիւգակի մը խորը . . . կը սպասէ : Այդ սրբազնն կինը չէ վարանած սակայն այդ «վերջին շատաւելին» ալ բաժնելու իր ծոցէն ու Ա. Յակոբ դրկելու : Անոր ալ մէկ է պատգամը միւս մայրերուն հետ — «զաւսկը մարդ ըլլայ», ինչպէս եղած էր պատգամն ալ իմ մօրը :

— Շատոնց թաղեր են հայրը : Կրակ կը թափին իմ վրայ : Կ'անցնի մէջէս բարակ ալ սարսուն մը անզգալի այն կիսաժպիտին առջև որ բառերուն լնդմէջէն կ'ուրուանայ սա տղու շրթներուն բայց չ'ըլլար, թերես շատ գժուար գտնելուն . . . : Ու թշուառ կախարզութեամբ մը, ինձի կը զաւայ, իրաւ ու ամբողջ, ձմրան այն առառուն, ուր չ'որս մարգերու շալակը ելաւ իմ հայրը, մօրս արցունքին ու իմ ժպիտին մէջէն ու ալ տուն չեկաւ : Կը հասկնաք արցունքը

ու կը փնտոէք ժպիտին զինը որ ափ մը չամիչ էր, զրուած զրպանիս, ինձի առրիշեց աղջկան ձեռքէն, որուն հայրը, մեծ ֆապրիքարոս, գեռ չէ ջնջուած իմ հոգիէն երբ կը ջանայ աղջիկը առնել սա տեսարանէն . . . Ինչ անորակելի բան է մարդերուն կեանքը : . . . Ու կը շինեմ, իմ տարիներուն կտուովը սա տղուն այդ մահէն վերջ տանի մօտ տարիները, մօրկանը արցունքին, տառապանքին ընդմէջէն : Ո՞ր հրաշքը եթէ ոչ ան որ մեր բոլորինն է, միջամած ըլլալու է որպէսպի քովքովի բերուին սա սկարները, ճնճուղի կտուցով ճարուած խոիւներուն նման : Որպէսպի մագաղաթի փայլ հագնի մեր երեսին սա մորթը որ վարդի պատեան մըն է ուրիշներու երեսին : Եկեր է «մարդ ըլլալու» :

Պէտք կայ երկարելու սա կախարդ ժապանէնը իրարմէ ուժով զգայութիւններու : Դիացէք որ ամէն ուսանող, բերուած ըսփիւոքին ծաղերէն, այս տեսակ պատկերներու խորհրդաւոր փունջ մըն է իմ նայուածքիս, որ երբ կը տարտղնէ զանոնք իմ հոգիի գաշտին, ինձի կը բերէ միշտ մէկ մասը իմ թշուառութեան, երեմն համայնանկարը իմ ժողովուրդին :

Ս. Յակոբայ վարժարանին համար Սուրբիան է առաւելապէս որ կը հայթայիթէ սա տարօրինակ հունձքը :

* *

Բայց ձեզի անձանօթ է պատկերին միւս երեսը :

Մագաղաթ այս մօրթերը, աղազուն սա սկզբները, սա բիրս լեռնականութիւնը ու փիխուն, քաղքենի սա զալկութիւնը, «ճընճուղ» սրունքները, և թռչունի մը վայել կուրծքերը պիտի գարմաննեն իրենք զիրենք, անակնկալ արագութեամբ ու միանգամ ընդմէշտ : Համազգեստը պիտի վտարէ այլանգակ, անսճ հազուսատը, շաբթուան մը մէջ հալածելով այդ տղոց կոնակէն փողոցը, զրկանքը, չունեսորին կնիքը, այնքան լըստակ՝ մեր զլիսարկէն մինչեւ կօշիկները : Շարժումներուն խօթութիւնը, խակութիւնը պիտի սրբագրեն իրենք զիրենք, ներքին կշողոյթի մը ուլաքին ներքեն որ ձայնն է ըսես Ս. Յակոբայ գարաւոր պատմութեան, աւանդութեան, խորհուրդին : Անունդը պիտի գունաւորէ այդ մօրթերուն կոնձած չորու-

թիւնը։ Մարգանքը, իսողը պիտի միջաւման, սկզբներուն ճարմառ համար դաշնութիւնը իրենց տարիքին և վարժարանէն իրենց շուայլուած խնամքը, որ պիտի դանէ իրենց ամէնէն փաքք խոր կարառները ուսունացի հողիին։ պիտի միջանայ այդ ամէնուն, ստեղծելու համար առաջ գլուցիկ պատկերը ժառանգաւորին, հըսրաւութեան մը պէս տպաւորիչ, արշանիրու, թագորներու ատեն։ Յետա՞յ։

— Միշտ միւս երաք պատկերին։

Դասնագոյն գործառութեամբ մը զիտեմ որ նորեկներուն ուղեղը աւելի բարակ է քան իրենց մարմինը և զայականէնք, որքան որ կ'ուցէք, աւելորդ պերճանքով մը վկայելու համար մեր ռուսութիւն անդընդային անկօւմէն։ Երբեմն մեծ մեծ զարոցներ՝ իրենց շրթներուն, օտար մշտիացիներու վառարաններ, այնքան ուսուրչին անձարդկային, ոս որբերուն ստամուսին բռնադրուած, իրենց աղքատութիւնը զնող, յանուն քրիստոնէութեան։ Բայց զրեթէ միշտ, հակառակ այդ վկայութեանց, այդ աղաւքը անկարող են իրենց ներկայացուած էջ մը թուղթին գնելու տող մը բան, իրենց սեպհական, որմէ չամչնայինք, իրենց հաշւոյն մենք, մեծերս։ Ինչ ահաւոր բան է որ տասնունինքը անցած աղաւք, նախակրթութեան առ փաստը ծացերնուն, ոչ զբան, ոչ ար մասնեն, առնուազն իրենց տարիքին խոնարհագոյն ապրումներուն հաւատարիմ մը նալով։

Տարիներ գլորին պիտի մինչեւ որ անոնց միսկուր ուղեղին վրայ պեղուին ակուները, ուրանայ ցանցը մտածումին։ Աւ անոնց միսերուն խորը քնացող պարանները — ջիզերը — թրթուալ սորզին։ Աւ անոնց անտաշ, կորդ անձը յարդարուի պրազան անդաստան, ցեղին զիտակցութեան սերմերը ընդունելու, ու բեզմնաւորելու մեծ խորհուրդը օրով գտնեպինք ժողովուրդները կը քալին իրենց համբան։ Տարիներ, յուսահատ կակիծի, ամուլ աշխատանքի, վատնութի — զէթ այդպէս կը տպաւորեն անոնք — մինչեւ որ անակնկալ օր մը ծլի պատզամը, առաջին ծաղիկը մարդ ըլլալու պատուէրին։

Աւ այս հրաշքը գինն է խումբ մը մարդոց ամենօրեայ, ամինժամեայ անձանձիք հասնդին, սրամաշուքին, — իրենց վար-

գտապետներուն։ Տարուէ տարի այդ աղաւքը պիտի թօթափին տրտում բեկորները իրենց բերածներուն։ Պիտէք թէ մարմինը որքան տրտգ կը դիմաւորէ այս պարտքը։ Անոնց ուղեղը պիտի հասուննայ։ Անոնք պիտի ճանչնան իրենց Եկեղեցին, գրականութիւնը, պատմութիւնը, արուեստը, արժէքները, ժողովուրդը ու պիտի գորովին ասոր ամբաւ թշուառութեան պատկերէն։ Անոնք պիտի յուզուին յուզումները իրենց մեծերուն։ Պիտի այցուին մեծ անուններուն խոռվէն։ Պիտի երազին ինչպէս ըրեր էին իրենց մեծ հայրապետները։ Պիտի առնեն անգիր խօսքը իրենց պապերուն, որոնք կը խօսին Երուսաղէմի մեծ սրբավայրերուն մէջ, ամէն քարի, ամէն պատկերի մէջէն։ Պիտի ըլլան խելամուտ այն իրաստութեան որ իրենց ցեղին յատկանիշն էր տակաւին դարեր առաջ։ Պիտի մոռնան իրենց հիւղակներուն ցանկափակ, պղտիկ թշուառութիւնները համապարփակ աղէտին զիմաց որ իրրեւ կեանք զրուած է իրենց այլես այնքան սիրած ժողովուրդին առջեւ։

Անիկիւնոս, անհամաշափ զլուխները պրզտիկ վառարաններ են, տարիներ վերջը։

Ու երբ զայ օրը ուր պիտի կատարուի մեծ զիմումը իրենց սիրտին, իրենց անձին զոհովը իրենց ժողովուրդին թշուառութիւնը կարելի չափով ամսոքելու, քիչեր պիտի ըլլան օրոնք վարանէին սրտազին երկարելու իրենց պարանոցը սրբազնութիւն ուրագնելու հոգիներուն։ Տեղը այդ բոլորին՝ խոր, ուրիշ տրամուրին որ իմաստին է, երազինը երբ կը զիջանին ասոնք բնակիլ մարդոց միսին մէջ։ Լուրջ էիք ու իրաւ։ Պարպուած էիք ձեր վարանքներէն, վախերէն երբ, անցած կիրակի, Ս. Յակոբայ քեմէն, ուրարով ողկուզուած, կը դառնայիք մեղի — ձեր մեռած կամ ողջ հայրերը, մայրերը, քոյլարին ու եղբայրները միսին մէջ։

* * *

Աւ տեսայ ձեզ։

Ալլակերպ, «պայծառակերպ», պիտի ըսէիք զուք։ Պարպուած էին ձեզմէ տըրտմութիւնները զոր հիւղերը, զրկանքը, անօթութիւնն ու անզթութիւնը մարդոց հիւսեր էին ձեր մտազող հոգիներուն։ Տեղը այդ բոլորին՝ խոր, ուրիշ տրամուրին որ իմաստին է, երազինը երբ կը զիջանին ասոնք բնակիլ մարդոց միսին մէջ։ Լուրջ էիք ու իրաւ։ Պարպուած էիք ձեր վարանքներէն, վախերէն երբ, անցած կիրակի, Ս. Յակոբայ քեմէն, ուրարով ողկուզուած, կը դառնայիք մեղի — ձեր մեռած կամ ողջ հայրերը, մայրերը, քոյլարին ու եղբայրները միսին մէջ։

շային, ձեր մատաղութիւնը միշքընալով: Կային որ երանի կուտային ձեր սեռով պատահուած պատահութեան: Մարզիկ իրենց գլուխածը պիտի տեսնեն միշտ: Քիչէրու համար սակայն դուք ողջ քանդակներն էիք այն քանի մը հզօր յուզումներուն, երազներուն որոնք քիչ անդամ մարմին կը դառնան, բայց որոնք լրան կեանքը կ'արժեն:

Այդ ատեն է որ իմ ներուը տեղի ունեցաւ պղտիկ տագնապ մը, ուրիշներ պիտի կրնային ճշգել՝ տուամ մը: Անհասանելի են մոքին ճամբանները: Քակեցի ձեզ ձեր հանդույցէն: Դրի ձեր գլուխներուն, աճապարատ՝ ո՛վ գիտէ ինչու, ձեր կէս գարը: Ինձի շուգար թէ ձեզի կը բաշխէի, թերես շատերու կողմէ,

ա) — Կանանչ, առոյգ, սրտոտ, բոլորապինդ երիտասարդութիւն, այն աստուածային, անփոխարինելի տասը տարին ուր մեր իմացականութիւնը կը յանդգնի — ի՞նչ բան անկարելի է անոր որուն տարիքը վար է երեսունէն — նուաճէլ երկինքն ու երկիրը, իմաստին և զգացումին անհունները, կարօտալի այլամերժ բազուկներով, նաև կը խորանալ, ու գուրս երը կ'ելլէ այդ խաչակրութենէն ճակտին քանի մը թէլ ճերմակով, գիտէ թէ ինչ էր ըրածը: Մտքի մեծերուն ընտանի այս մարզանքէն խօսեր էի ձեզի, քանի քանի անդամներ: Ու միամիտ է ամէն սորզեցնող: Վաստահ էի, այդ կիրակի առտուն, թէ գուք, այդ երիտասարդութիւնը պիտի գործածէիք շինելու, միտկուը ու պայծառ, ձեր միտքը ու ձեր հոգին:

բ) — Զեր շափանասուրեան սանկ քանն մը տարիները որոնց մէջ ձեր իսկ միջոցներով կերտած ձեր միտքը, խնայած ձեր մարմնեղէն ուժերը դուք պիտի տրամադրէիք ձեզմէ զուրս հաջարաւոր կարիքներու յանձանձումին: Պիտի խօսէիք ձեր Աստուծոյն պատգամները հետզհետէ ամբարիշտ, հետըզհետէ նիւթացած մարդոց որդիներուն որոնք մետաղն ու վայելքը ունին քաղաքակրթութեան չափանիշ: Պիտի ծաղրուէիք, ուրացուէիք: Բայց պիտի մնայիք յամառ, անհանանջ՝ ձեր սիրուը, կորովը, խելքը, ձեզ լեցնող յոյսին կրակը ալբերացնել հոգիներուն խորը բոլոր անոնց որոնք պարպուած էին այդ բոլորէն, իրարմէ անողոք հարուածներու ուրականին տակ: Պիտի մոռնայիք ձեր մէջ մարդը, ըսել կ'ուզեմ՝ ա-

սոր տարրական իսկ պահանջները, վասնզի ձեզմէ իր օրինակը սպասող ձեր ժողովուրը պէտքեր ունէք, միշտ աւելի մեծ, միշտ աւելի ստիպողական: Խնեգիններ բաշխուիլի եր տարիկա, ձեղիպէսներուն համար նուիրական պաշտամունք: Ժողովուրզին մէջ ու հատու Այսինքն անհուն ցաւերու կրկէսին վըրայ: Այսինքն՝ ամէն օր խորտակուող հետնքերու սնարքին: Զահսայ փառքը, գրամը, աշխարհիկ համբաւը, որոնք արդէն ուրիշ պողոսաներու յանդման կէտերը կ'ըլլան ընդհանրապէս: Դուք պիտի շարունակէիք մեր եկեղեցւոյ հայրերուն աւանդութիւնը: Ինձի թուեցաւ սակայն թէ այդ ամէնը ընելու ատեն, հետ, տարուած ալ էիք ուրիշ սպասով: Ատիկա՝ հեռու չը պահելն էր ձեր պարտքերուն չընջանակէն հոգը, պահատինքը մեր մշակութիւն — լեզուին, գիրին, ազգութեան պահպանման: Ամենօրեայ ձեր աշխատանքէն չէիք մոռցած միտքին ալ բաժինը:

զ) — Ալեւոյր մը, որ չի թարգմաներ սակայն մտածումս հարազատօրէն: Ձեզի բաշխած այս վերջին քառորդ դարը ըլլաջանն էր զգաստ, ամուր, վերջնական աշխատանքին, պտղաբերձ ձեր աշունը, ուր երեցաք դուք իմ աչքերուն, ալեհներ բայց առոյգ, ձեր վաստակին գոհունակութիւնը մատենագարաններու նման զնելով ձեր ու աշխարհին չարիքներուն մէջտեղ:

յ) — Նահած եիք պայքարը:

Այսպէս տեսայ ձեզ:

Դուք չգիտցաք հարկաւ թէ այս կախարգական թափօրումի ընթացքին, ևս անգոմ մըն ալ իմ մէջէն անցք էի տուեր այն ամէն իլձերուն, յոյզերուն, խոռվքներուն որոնք կազմեցին իմ ալ ճամբան: Նայեր էի, տրտում, արտասուահար՝ այն ամէն անուշութիւններուն որոնք ձեր տարիքին իսկ ոգեսորեցին զիս, բայց մատնուած, ուրացուած ինձմէ, հեռացան անվերագարձ, ինձի ձգելով սգաւոր յիշատակը անվճար մնացած չնորհներուն, անաւարտ պարտքերուն: Դուք, աւելի բախտաւո՞ր, քան իմ սերունդը: . . . Ուզեցի, այդ պահուն որ ըլլայիք ատիկա: Որով, և, աւելի ընդունակ իրագործելու հզօր այն ցանկութիւնները որոնց վըրանքները գեռ կը պտաին, կը թրթուան իմ շուրջը:

Անցած կիրակի, Առւրբ Յակոբայ բե-

մէն, գուշք ինձի տուիք այս խռովըները:
Եւ աւելին:

* * *

Վասնզի տեսայ, . . .

Տեսայ որ կուգայիք:

Դասարանին տեղ մահուան դաշտ մըն
էր ձեր ոտքերուն տակ: Գիրքերը՝ ջալերը
մեռներուն: Աշնան նոյն բարոկ արիքը:

Բայց ձեր անկիւնոտ գլուխները՝ ոչող-
ուած էին ճերմակին փառքով որ կը պը-
սակէր ձեզ, օծուն յոդութեան մը մէջ ձեր
նայուած քը աշատագրիւով: Թիշչի մը կոր
էին ձեր հասակները, ամէն օր կրուած թեռ-
ներու յայտարար: Աչքերու տեղ ապակի-
ներ կը վառէին ձեր մուայլ ճակատներուն
չուքին: Ձեր անձը ժեղի խուրլին իրա-
գործուած երազի: ու ձեր ուսերուն ձեր կէս
գա'քը, աննահանջ ոպասի: Շուրջասի մը
պէս, վկայ՝ ձեր զրկանքներուն, վաստա-
կին, արիութեան:

Դասաք, քիչիկ մը գժուար, քարը զոր
կը թուէիք վնտահէ: Խեղճ կառը մարմա-
րին: Ուրկէ կուրցիր էին զիծերը, թուէր՝
զիբերը, սրբուէր՝ խաչը, մեռեր՝ անունը:

Կեցաք, մտակարոյս: Ձէիք հաւատար
ու լքումին: Հոն էի սակայն:

Յանչցայ ձեզ:

Ձեր անքարըառ չրթները կը թրթուային,
մինչ ձեր ուղեղներէն կը թաւալէին մատ-
ծումներ, պատկերներ զորս ևս կը կարգայի-
րաց զիբքէ մը ինչպէս:

Ու այսպէս կը թուէին ըսել անոնք,

— սեկեր ենք քեզի: Գիտինք որ
հաշւեր չունիս ուզելու մեզի բաշխած տա-
րիներուց: Ու զիտինք որ անբաւական է
քեզի, տագնապպ մեզմէլու, զոհունակու-
թիւնը որով ըրեր ենք մեր պարուքերը,
Միզի կ'ըսէիր, կէս դար առաջ, մեր սե-
ղաններուն վրայ, թէ մարդ մը ըլլալու ա-
ռաջինուրինը չ'արժեր աւելի քան հայր
մը ըլլալը: Թէ մարզը ան էր որ ինքինքը
կ'իրազութե: կը հաւատայիր մարգուններ-
ու թաղուած ուժին անհունութեան ու կը
պահանջէիր որ անհուններ ըլլայինք: Մի
մեղագրեր մեզ որ ըլլանք պարտուած, ինչ-
պէս չմեղագրեցինք քեզ երբ կ'ըսէիր քու
պարտութիւնդ մեզի: Ըրինք, ինչ որ կըր-
ցանք, ինչ որ մեր ուժերը արտօննեցին մե-
զի: Կւրաքանչիւրս ունի արցունքներ, ին-

կած իր սիրտին խորը, բարի, պարզ աշ-
քերէն որոնց թարթիչներէն քաղեցինք մէնք
այդ գոհարները: Գիտինք որ կը սիրէիր ու-
րիշներուն ցաւը, զայն զիմաւորելը: Խօսե-
ցանք մժին հոգիներուն խորը երբեմն յոյ-
սին կայծակը վասելով, երբեմն անդունդի
եղբին հասնելով անոնց: . . . Զենք կրնար
մէկիկ մէկիկ պատմել քեզ մեր ըրածները:
Բայց կը համարձակինք քեզի յայտնել բա-
ներ որոնց իրագործումին կարօտովը փա-
կեցիր աչքերգ: Հիմա, մենք քեզմէ աւելի
զիտինք մեր պատմուրիւնը ոչ իրը թիւ ու
անուն, այլ իրը ներքին այն իրականու-
թիւնը որուն մտահետութիւնը ունէիր: Գի-
տենի մեր եկիւթեցին, ոչ իրը գաւազանազիրք
մը, այլ իրքեւ կրկէսը իրարմէ հզօր առաքի-
նութեանց որոնցմով գատեպինդ մեր հայ-
րագետները անցեր են արեան և կրակին
մէջէն . . . Զէնք է, իր փոքր բայց սեպ-
հական գետինին վրայ, մեր մտածումին ու
զգացումին պատմութիւնը, մեր Մատեմա-
գրութիւնը, զրեթէ այն ոճով, ճարտարա-
պետութեամբ որուն յլացքը կը ջանայիր
արժատացնել մեր մտածութիւնը խորը:
Հիմա, աւելի մօտ ենք այն համայնապատ-
կերին որուն ուրուածել թելազրեցիր մէզի:
Թու ժողովուրզիդ խորհուրզը կը հասկնանք
քեզմէ աւելի պայծառ քան այն օրերուն
երբ կը տառապէիր մեր մէջ սենեկէ անոր
հանգոյցը: Կը լուինք քեզի, առանց տես-
նելու: Իր ուժերէն վեր աշխատող մարզու-
միամիտ եռանգը երբ կ'սոկեզօծէիր այս
մութ զեղեցկութիւններով, կը տպաւոր-
ուէինք . . . եկեր ենք, մեր կարզին, մեր
պարտութիւնը զնելու քուկինիդ մօտիկէ
ըրինք, մեր մշակոյթին համար ինչ որ ու-
զեցիր մեզմէ, ուրարին հանգոյցէն երբ կը
քակէիր մեր պատմութեան որանիերը ձեր-
մակ մազերուդ կը բերենք միացնել մեր ալ
ճերմակ մազերը: կը լուիսա:

* * *

Սարկաւագները զարձած են խորան:

Յոզնութիւն՝ իմ սրտին:

Դուքս կ'ելլամ ժամէն: Ու իմ քայլերը
զիս կը տանին խորդուրուտ, քարէ զիրքե-
րով յօրինուած գասարանին ուղղութեամբ:
Թեթէւ:

— Թերեւս,

8. ՕՇԱԿԱՆ